

## ՍԻԱՄԱՆԹՈ ԵՒ ԽՃԵ-ԶԱՐԷ

(Սիրովեալ)

## I

Հսկըսած էր, դաշտերուն մէջ, շոքը ամրան,  
Պէկն, իր էլով, լեռան լանջին զարկեր վըրան.  
Հուը ցրուած մինչեւ կատարը Սիփանայ,  
Ու նախիրը իջած մինչեւ Ծովը Վանայ.  
Հովիտին մէջ, վարն, երամակը ծիերուն,  
Կը տարածուէր խրխինջն անոնց մինչեւ հեռուն:  
Նստած առջեւը վըրանին Պէկն ալեհներ,  
Նամազէն ետք իր գըլգըւակը կը ծըխէր:  
Կը գեղգեղէր Խըճէն ներսը ինչպէս ծիծառ,  
Կը ծըխէր Պէկը գոհունակ ու կը ժպտար,  
Երջանիկ էր ան Խըճէովը իր բնքուշ,  
Կ'արիւնէին սիրտն իր թէեւ դեռ երկու յուշ:

## II

Ու այսպիսի պահու մ'էր օր մ'երը մօտեցաւ  
Սիամանթօն, Զարէ Պէկի դէմը կեցաւ,  
Եւ յարգանքով, ծեռքը կուրծքին տըւաւ սէլոմ,  
«Աղա» ըսաւ «կ'ուզեմ ըլլալ բեզի խօլամ»:  
Նայեցաւ Պէկը պատանուն, վերէն ի վար,  
Կը թըփրրտար սիրտը որուն յուզումնահար:  
Գեղեցիկ էր Սիամանթօն, զերթ նոր բացուող  
Գարնան ծաղիկ, դէմքէն կարծես կը կաթէր շող,  
Աչքերը սեւ, ու ընչացքը դեռ նոր բուսող . . .:  
Քանի մ'հարցում . . . գուշակեց Պէկն թէ հայ էր ան,  
Ու մտածեց լուռ ու մըռայլ քանի մ'վայրկեան:  
Գրաւած էր Սիամանթօն սիրտը Պէկին,  
Աչքին որուն եկաւ պատկերը իր զաւկին,  
Երիտասարդ ու գեղեցիկ ասոր նըման,  
Թաւ յօնքերուն տակ աչքերը ամպուեցան:  
Ցիշեց Պէկն իր կորիւնն անվախ կրոիւին մէջ,  
Դի արիւնաքամ շիջումն անոր կըռիւէն վերջ:  
«Տըղա» ըսաւ, «Փէշլահ խօլամ իմ առներ ես,  
«Բայց աղուոր ես գուն Սիփանի ծաղիկի պէս.  
«Մերացած է հաւատարիմ իմ ծիապանն,  
«Կուտամ հիմա ըզքեզ անոր իրը օգնական.  
«Հաւատարիմ ըլլաս եթէ, անվախ ու բաշ,  
«Ինչպէս հիմա, եթէ մընաս ինծի միշտ հան,  
«Ինձ՝ օգնական պիտի կարգեմ յիտոյ ըզքեզ.  
«Ընկերակցիս պիտի ինծի զաւակիս պէս :»

## III

Ներսէն լըսած ծայնը տըղուն, Խըճէ-Զարէն  
Աչքը մեղքի մ'անձկութեան մէջ դողդըղալէն,  
Կապուած էր հոն. ծնկներն կթուտ, դէմքը տժզոյն,

Զի ճանչցած էր իր երազի տրղան իսկոյն։  
 Խօսքը իր հօր լրսեց Խընէն յուզու մնահար,  
 Աւրախութեան արցունքները սահնցան վար  
 Թարթիներէն ու կախուեցան պահ մ'իր գէմքին,  
 Առարտան ցողն թերթիկներէն ինչպէս ծաղկին.  
 Գըլորեցան իր շրթունքին, մնացին հոն։  
 Իր շրթունքին զերթ նոր բացուող կարմիր կոկոն։  
 «Խուտէ» ըսաւ, «ինչ կը տեսնեմ, հրեշտա՞կ թէ մարդ,  
 «Թէ մեռնիմ ալ երջանիկ եմ, զի իմ մուրատն  
 «Տեսայ հեղ մը, բու հըրաշքիդ մեռնիմ, Խուտէ,  
 «Երազի մէջ ալ քու խոստումըդ անսուտ է։»

## IV

Կ'արածէին նրժոյգները հովիտին մէջ,  
 Ուր աղքիւր մը կը տարածէր իր երգն անվերջ։  
 Քիւրտ աղջիկներն ամէն առտու եւ իրիկուն,  
 Կատակներով, բրբիջներով, ձայնով զնզուն,  
 Կ'իջնէին հոն սափորները իրենց ուսին,  
 Այծեամներու պէս որ կ'իջնեն ջուր միասին . . .  
 Խընէն անոնց կը ընկերակցէր ամէն անզամ.  
 — Ծաղիկներու փունջին մէջ վարդ մը աննման,  
 Ու աղքիւրին բով նայուածքը անոր անմեղ,  
 Կը գրկըւէր նայուածքի մ'հետ օրն երկու հեղ։  
 Միամանթօն, ինչպէս մարմին առած կարօտ,  
 Կը քարանար, ժայռի մ'նատած, աղքիւրին մօտ։  
 Երբ մեկնէին աղջիկները, իր սրբինգին,  
 Յանձնած սիրտը, մրմունչներով կարօտագին,  
 Կը տարածէր իր կարօտը մինչեւ հեռուն,  
 Մինչեւ լերան լանջին թառած վըրաններուն։

## V

Իրիկուն մը, կը-դառնար Պէկն երբ առանձին  
 ըջքոսանքէն, զոհ եւ ուրախ, իր ականջին,  
 Վըրանէ մը հասաւ անունն իր աղջրկան,  
 Եւ անուն մ'ալ ուրիշ, անոր իբր սիրական . . .  
 «Խուտէ, Խուտէ» ըսաւ, «այս ինչ կը լսեմ ես»,  
 Ու վըրանը մտաւ, կատղած առիւծ մ'ինչպէս։  
 «Ինչ կ'ըսէիր, հիմա ըսէ տեսնեմ, ֆատմէ,  
 «Ինչ որ զիտես, եկուր հոս եւ ինծի պատմէ։  
 «Իմ-բու միջեւ թող դատաւոր ըլլայ Սատուած.  
 «Եթէ սուտ է ինչ լսեցի վայրկեան մ'առաջ,  
 «Բու մեղքը դուն խարոյկին վրայ պիտի քաւես,  
 «Իսկ եթէ ճիշդ, ևս զօրաւոր պաշտպան եմ քեզ։»  
 Գոյնը նետեց կինը, լեզուն պապանձեցաւ.  
 Տեսաւ կեսուրն հարսին վիճակն ու մօտեցաւ,  
 «Պէկ» ըսաւ ան, «ամբողջ էլը կը խօսի ալ,  
 «Աղջրկանդ սէրն զաղտնիք է լոկ քեզի համար։  
 «Կը տեսնե՞ս ան խոշոր ժայռնոր թիկնած է հոն,  
 «Ամէն զիշեր աղջիկըդ եւ Միամանթօն։

«Կը հանդիպին իրար այնտեղ . . . տեսած եմ ես . . .  
«Ելիք հեղ մը կէս զիշերին, աչքովը տես :»  
Ալ ըսպասեց Զարէ պէկը, դուրս եկաւ ան,  
Թոյլ, պարտըւած ուղղուեցաւ դէպ' իր վըրան :  
Ու նոյն օրը, կէս զիշերին, Սիամանթօն  
Եւ իր աղջիկն, Պէկը գտաւ ժայռին տակ հոն :

## VI

Փըրփըրած էր Զարէ պէկը, կատղած հիմա,  
Փոթորիկի պահուն ինչպէս Ծովը Վանայ :  
Մերկ խէնջէրը ծեռքին՝ կեցած անոնց վիրեւ . . .  
Խընչն վարը կը դողըզար ինչպէս տերեւ . . .  
Սիամանթօն քիչ մը անդին էր, զլխանակ,  
Կը զգար հիմա յոյսի բոլոր դռները փակ :  
«Ակյապէս պիտի ըլլայիր ինձ՝ հաւատարիմ, [դին :]  
«Դուն ֆէլլահ շուն, դուն անաստուած, քաֆիր, ան-  
Պէկն իր աչքով տեսած էր զոյգն իրար զիրկին,  
Կէս զիշերուան շողերուն տակը լուսնակին :  
Վերցուց գըլուխն Սիամանթօն անվախ, հըպարտ,  
«Մարդոց առջեւն ու երկինքին ենք մենք անպարտ,  
«Դիտցիր հիմա որ մեզ Աստուածն է պըսակեր,  
«Իր պատուէրով ենք մատանի փոխանակեր  
«Երազի մէջ . . . երկնի հրամանն է ասիկա,  
«Մեզի համար ուրիշ օքնչնք ու կարգ չըկայ :»  
Հսաւ տղան, անվախ կեցած Պէկին դիմաց.  
(Լիալուսինն որպէս վկայ կը նայէր ցած) :  
«Մի խորհիր, Պէկ, որ դաշոյնէդ կը վախնամ ես,  
«Խընչին հայրն ես դուն եւ ես կը յարգեմ քեզ.  
«Ապա եթէ ուրիշ մ'ըլլար, մարդ թէ հրեշտակ  
«Զիս նախատող, անդունդին մէջ վարն անյատակ,  
«Պիտի պառկէր հիմա անշունչ եւ շանսատակ :»  
Ու կատղեցաւ Պէկը ինչպէս առիւծ մը վէս,  
«Կը յանդկնի գեռ խօսելո՞ւ առջեւս այդպէս»  
Հսաւ, ցատկեց ան ժայռէն վար, խէնջէրն ծեռքին,  
Եւ ուղղեց զայն տղուն կէս մը բացուած կրծքին :  
Սիամանթօն արագ բռնեց ծեռքը անոր,  
Խլեց դաշոյնն ու նետեց վար անդունդը խոր :  
Ու հեռացաւ շողերուն տակը լուսնակին .  
Քանի մը քայլ առած սակայն կեցաւ կրկին .  
«Խընչ» ըսաւ, «ըսպասիր ինձ՝ կուզամ նորէն,  
«Պիտ՝ ըթողում որ ջնջէ մարդն ինչ որ վերէն  
«Դրուած է մեր ճակատներուն . . .» ու հեռացաւ,  
(Ու նոյն պահուն ամակ մը լուսնին դէմը կեցաւ):  
Եւ Զարէ պէկն աշ իր էլուվ յաջորդ առտուն,  
Սիփան լերան լանջէն իջաւ, գնաց հեռուն :